

## ՊԱՏՄԱԿԱՆ

### ԿԻԼԻԿԵԱՆ ԱՄՐՈՑՆԵՐ

#### ՀՈՌՍԿԱՅԻ ԴՂԵԱԿ

Ա. — Անունը: Բ. — Տեղն ու դիրքը:  
 Գ. — Հռովմկայի Դղեակը, պարխապենը, աշաւակենքն ու դղովները: Դ. — Հռովմկայի Դղեակին եկինեցիները, ևսանենքներն ու զարդերը: Ե. — Հռովմկայի Հայրապետանոցը: Զ. — Հռովմկայի Անտոն կարողիկունը: Է. — Մշակոյը: Ը. — Թուրու Ռուպին: Թ. — Հռովմկայի հոգեւորական եւ այխարհիկ այլ դիմեր: Ժ. — Պատուրինը:

Ա. — Անունը. — Մեր եկեղեցական պատմութեան մէջ, նոյնը և կարելի է ըստ կիլիկեան չըջանի պատմութեան համար՝ իբր Հայրապետական Աթոռ ու ազգային բազմերանդ ծալկեալ մշակոյթի կեցրան, Հռովմկայի թէ կարճատե ու հազիր մէկաւէս գար աեւող, բայց և այնպէս դրաւած է մեծ և յաւերժագան անուն՝ որ նոյնքան յաւերժորէն կապուած է Գրիգոր Պահաւունիք և ա'լ աւելի Ս. Ներսէս Շնորհալիի, այդ տիեզերալոյս վարդապետին ու հայրինասէր կաթողիկոսի անուններուն հետո Հռովմկայի, կաթողիկոսական Աթոռի կայան չեղած, յանախ յիշուած է Միջագետքի, Եփրատացոց, Ասորիքի և հին կիլիկեցոց պատմութեան մէջ, Միջին գարու գրեթէ բոլոր չըջանին: Նու եթէ պէտք եղածին չափ ուսումնասիրուած չէ անոր անցեալ պատմութիւնը, այդ Մերին կարելի է կիրազքը իբ աշխարհագրական աննպաստ դիրքին՝ որով չէ գտնուած զինուորական ու ուզմական մեծ ճանապարհներու գրայ, ինչպէս աւելի հեռուն Տուրա-Եւրոպոսը կամ Սաղինէն, իբր զինուորական և կարաւանային քաղաք Հռովմէացոց չըջանին և օտար հին հետախոյզներ գրեթէ այցելած չեն համեմատարար աւելի նոր այդ բերդաքաղաքը:

Հաս Վարդան պատմիչի, Հռովմկայի իբ անունը առաւ հռոմ արեղայի մը հոն բընակելուն պատճառաւ՝ երբ Տաճիկները զըզ-

եակին տէրն էին և զերջիններէն զրաւեց Հռովմկայի առաջին տանուատէր Գող Վասիլի իշխանը: Վարդանի ակնարկութեանէն կը թուի որ բիւզանդական չըջանին և աւելի զերջն ալ Հռովմկայի բերդաւանին մէջ կային յունական վանք մը և եկեղեցին, մէկէ աւելի վանականներով: Աւելի ճիշտ պիտի ըլլար ընկունի Հռովմկայ անունը Հռովմոց բերգ կամ կլայ եղած ըլլալուն, երբ յետագային, թուրք տիրապետութեան օրով, Մինչ զերջերս Կոչուեցաւ Խում Քայի: Կոչուած է նաև Հռովմ Քայ, նոյն իմաստով, ըստ Միքայէլ Ասորիի (էջ 97ա):

Բ. — Տեղն ու դիրքը. — Հռովմկայ կը գտնուի Եփրատի ճիշտ աջ ափանց վրայ ու կիրապով մը անկիւն մը կը կազմէ Կիլիկիոյ, Ասորիքի և Միջագետքի միջնէ, բայց առաւելապէս Եփրատական հրկիր է ու կը զբանըւի բնական ամօւր գերբի մը վրայ: Օրեւոյդ է որ ննգարձակ բնակչութեան յարմար միջավայր մը չէ Հռովմկայի շրջակայքը, ոչ չէ ինքն Հռովմկայ, իբ սարապիկի տաքովի ու տօթօվը՝ լայնութեան 37 աստիճանի մը տակ: Միմիայն կլային բնական ամօւր գիրքն է որ նշանաւոր ըրած է զինքը Բնակութեան ամենէն յարմար տեղը կլային կիւփսային կողմէն է, բայց Միջրիմէնի վատառողջ ջուրը, այս ցած հնդիւր այնքան կը խոնացնէ, որ քանի մը տուն գեղացիներ գեփ գելին են միշտ. ասկից զատ մշակութեան համար բաւական հող չկայ: Հռովմկայի արդի բերքը պիտսակ (= Տամլիքսալգ) է, և չենք գիտեր թէ Միջին գարուն ալ այս էր (\*):

Խնչպէս տեսանք, Հռովմկայ կը զբանըւի Եփրատի աջ ափանց վրայ: Օշրջապատեալ յագենական աղքերէն Եփրատայ, որ մատակարարէ բնակչուցն զամենայն մարմարական պիտոյս խնամօքն Աստուծոյ... (Ն. Լամբրոնացի՝ Մեկնութիւն Յայտնութեան):

Գ. — Հռովմկայի Դղեակը, պարխապենը, աշաւակենքներն ու գուռները. — Երբ Գրիգորի Պահաւունիք Կաթողիկոս Քրանկ իշխաններուն ձեռքէն հայ արքունիքի հա-

(\*) Բարգէն Ա. Պ. (Կաթողիկոս). Հռովմկայ: Հ. Ամսորեայ՝ 1903, էջ 103թ: Նոյնը՝ իբ Խովիւ:

շառութեամբ զնից Հռոմէլայի բերդաւանը որ հիմունի իշխանութեան տակ ինկող բերք գերէն մէկն էր, հայրազի ճարտարապետ ու զբանագիրներ . սկսան նախ բերքը ամրացնել գիտական պարփակներով՝ զորս երկու համեմու կը լրջապատճեն, նվազու և Փարամանց Մ. Առաջայից Հռոմէլայի բերդը չա ամրացած ու պաշտպանուած կը նկարազգէ: Է. Քօյ իշելէ յետոյ նվիրատական լըջանի ֆրանկ տիրապետութեան տակ գտնուող ու երկրի պաշտպանութեան յատակացուած բերդերու և ամրոցներու անունները, ինչպէս Կարկառ, Կապան, Քեալթէ: Պիր է Քէ Կուրան ևն, կը ծանրանայ մասնաւորապէս, Հռոմէլայի, վրայ և կու տայ բերդին նկարազբականը:

«Հռոմէլայ եղաւ միանգամայն նվիրատական քջանի, ամենէն ամուր վայրը ու երկու դպր ձառայեց հայ, Կաթոլիկոսներու, իր ընակավայրը՝ իր այս կրկնն հանգամանան գով քաջաքը մեծ կը խաջայ ոչ միայն ներկայու ֆրանկ իշխանութեան մը գոյութեան ժամանակ, այլ նաև կրիստոն թառ գաւորութեան, քրիստէ ամրոջ անուղութեան ընթացքին, հանգիսանալով անոր արեւելեան զլիխաւոր պողոսաներէն մին:»

Այս բերդին նիստը գրուած է սեպաման պարաւանգի մը վրայ, որ իր երեք կողմերէն կ'իշելէ Մարտիֆաքսի նովիտին և նվիրատի. ընթացքին վրայ: Վարդոցն մեռա լաս գոտ մը փորութ բուն նոկ ժամանին մէջ, գոյուց կը բաժնէն հարթավայրէն՝ ու բուն հոգաբարապէս կապուած է:

Ժայռին սեպ մասերը այնպէս մը փորուած են, որ կարելի ըլլայ կազմել աշխատ բակներուն և պարփակներուն յատակը, այն պատիճան ոց գուռար է ըստ թէ ուր կը զերգանայ վայրը և ուր կը սկսի պատերու հիմքը:

Աշխարակները ընդհանրապէս օսթեոնց ցու են, պատուարի պասկը ատամածն էր, բացատներուն մէջ հիւսուած օրմածերպերով:

Երգին զլիխաւոր մուտքը արեւմտեան կողմէն է, Ամարիֆաքսի նովիտին մէջ, որ պաշտպանուած է յաջորդական երեք գուռածներով, որոնց երկուքը երբեմն տակէն պաշտպանուած ալ էին երկաթեայ վշաթելերով:

Հռոմէլայի մէջ բնակարաններին ու չէն քերը մասսամբ, կոփուած են բաւական կա-

կուզ եղող ժայռին մէջ, կազմելով այսպէս ողեակը գրաւող ռարաւանդը:

Պարիսպին հարաւ-արեւելեան մասին մէջ տակաւին կը տեսնուին կաթորիկոսներուն բնակարանը կազմող վանքին աւել բակները՝ որ այսօր մզկիթի և զերածուած կ որուն ներք կը տեսնուին ժայռին մէջ փորուած ներքնատուններ՝ ուրկէ սանցուածով կ'իջնեն մինչեւ գետին հաւասարուաթեամբ, Դղեակին բարձրադիր մասին մէջ կը տեսնուին, երկու եկեղեցներու աւել բակները և Առաջինը՝ որ կը պատկանի. թիւ գանդական ըրջանին՝ երեք խմբարանով կամ պատեանով (ուշ) է. երկրորդը՝ Տէր ներսէն (\*) կոչուած, Փ. զարու հայկան հոյակապ շինութիւն մըն էր, որմէ դեռ կը մաս ճորի պիւնագլուխներով կարդարուի երկու օրեւն ներ:

Ցուլին Յ. ի այրին՝ Պէտրիքա տը Ալնն էր որ Եկեղեցոյ կոմութեան անկման պատ հուն ամրոց 1154ին նուէր առուած Գրեգոր Պահլաւունի Կաթողիկոսին, իր և իր յան ջորջներուն համար որմէ յետոյ, մինչեւ 1292, գարձաւ կաթողիկոսներու սովորացան նստոց:

Երբդին ստորոտէն կ'անցնի Մարտիպակ կողուած պզարկ առուն որ կ'երթաց նվարատի մէջ կը հօրապէ: Ջելուունի որդի՝ Սույունի կութեալ եւ Եշրափն է որ բերդը գրաւու Հայերէն:

Հռոմէլայ 1839ին ումբակօծուեցաւ մասրակի փաշայի զինուորներէն ու նգիպատական ուումբերը մեծապէս լվասեցին իր հնատաքքական աւերակներուն ու զար մը առաջ նոզիք թէ քառասուն առուն, լքուած վիճակով, կը բնակէն բերդին մէջն(?):

Հռոմէլայ գարերէ ի վեր զեր մինչեւ վերջն ժամանակները սրբազն ուխտատեղի էր ու Անթեապի կ'երթային արքեպիկոսներուն Անյ հետափական աւերակներուն: Ծէյ հետախոյզէն տարիներ յետոյ Զանն կրիստուու պաշտպան Կաթողիկոս Բարդէն, զեր երեւանարք աշխարհական, Հռոմէլայ ուխտի կ'երթայ 1889 Օգոստոսին ու իր Յուչեքրուն, մէջ կը նկարազրէ ինչ որ կը տեսնէ հան կանգուն:

(\*) E. REY. Les Colonies Françaises de Syrie, Paris, 1883, էջ 302 և 319.

«Առաջուն գտնութիւն ելանք (Եհնեցէն)» և Եփրատայ ափը քերելով դերբուկներու և բլուրներու վրայէն ուղեւորեցանք դէպի Հառմկլայ, Կայային մօտ սկսանք «Առաւատ լուսոյ» երգել:

Մաշաճ և եղծուած աստիճաններով (Հոռոմկլայի) հարաւային գոնէն ներս կը մասնենք, որուն զիմացը կը գտնուի սառանին մը 250 աստիճաններով:

Կ'անցնինք աւերակաց մէջէն, կ'ել-նմնք դէպի ուխտատեղին, աստ անդ եկեղեցներու և առաներու աւերակներ՝ որոնց յէջ մի եկեղեցւոյ տեղն բացորոշ է, թէն մի հողով, որուն արեւելեան պատին ուղղակեանց մէջ գեղեցիկ և միանգամայն գորգ քանդակներ կը տեսնուին. այս քանդակներուն վերի կողման վրայ հայտառ գրեր կան, որոնց մէջ տառը ձախակողմ ուղղանենան մէջ կը տեսնուի. իսկ աշակողմ ուղղանենան մէջի գրերը բալորովին և դրամանք եղծուած են: (Կ'ըսուի թէ այն եղծուած քանդակները բացի պարզ խաչքարեր ըլլալէ, ինչ նաև Ռուբրնեանց զինանցնը պատկերացնող հիմալի գործեր):

Եկեղեցւոյ աւերակաց մէջ կտոն խորապանդակ խոյակներ: Որոնց մին սրւն ունի, փայտի վրայ անցած և զլիսիզար (հոս Կ'աւելեցնեմ) որ սիւնը սրբատաշ քարերէ շինած և բազմանիստ (սութ թէ վեց) կարծեմ մետրաչափ տրամազով շրջանակ մը շինածն Այնքան ընտիր շաղախուած որ զլիսի վայրը դարձած տանը քարերը չեն զատուածին:

Կաթողիկէի, յիշեալ եկեղեցւոյ հիւսիսային կողմը ընդարձակ եկեղեցի մը կայ, զոր վերանորոգելով մզկիթ դարձուցած են, այս չէնքին հիւսիսային ծայրը, Եփրատի վրայ քարերացած է զանգակատուն մը, երկու թիզ լայնութեամբ քարերով շինուած, այս զանգակատունը վկած է. իսկ մօտ մը կանգնուն կը մեաց տակաւին 24 ստանամաշ աստիճաններով, որոնց նը կիսով կոտրած է:

Այս չէնքին արեւմտեան կողմը ընդարձակագոյն ամբար մը կայ, որմեաբաժ, վիմափոր ուրիշ ամբարներով շինուած, որուն տանիքը մզկիթին դաւիթն է:

Ժամերգութենէ վերջը աւերակին զատաթէր շրջեցանք, առաջնորդ աւնենալով զՏէր ներսէս Հայր ինչէ գիւղի քահանայն:

Խջանք սառնիմը ոձագտոյտ աստիճաններէ, մինչ Եփրատի մակարդակը խմեցինք պազեղութ ջուրէն:

Ալ կը սկսինք Կայայէն գուրա ելլել:

Առաջին Արեւմտեան հարաւային զըսնէն, որուն աջ պատին վրայ արարական ատուերով արձանագրութիւններ կան, որք անընթեռնի են: Այս զրան ձախակողմը կը ահսուուի կիսակամար մի մատուռ, ուրիէ մտնելով դէպի աջ կողմը 8 կիսաւեր առարձաններով վիմափոր եկեղեցւոյ մը կը հանդիպինք՝ Ա. Յովկաննէս անուն:

Երկրորդ գոնէն Կ'ելենք, որ միակուռք ապառածէ շինուած է. այս զրան կից ժայռը, որուն վրայ կրպակի պէս փորուածներ կան, Կ'երկարի դէպի երրորդ գուռը, որուն վերի կամարը մեացած է:

Պարրորդ գուռը ամենահասաւատնենն է այժմ, որ հիւսիսային կողմը կը հայի, բերդի արեւմտեան կողմը բացուած ըլլալով՝ սոյն զրան արեւմտեան կողմը մերեկէ մը կայ: Հինգերորդ գուռը աւրուած է, որուն դիմացը կիսակործան չէնք, մը կայ:

Բերդին արեւմտեան կողմը բալորովին բարձրաբերձ ժայռ է. այս ժայռին մէջ ալ կրպակի պէս փորուածներ կան. ժայռի կողին վրայ արեւստական ուռ (ջրի ճամբար) բացուած է, որուն ճնշքուած քններէն ջուրը կը ժայթք է փրփրաղէզ և Այս ժայռին ստորապը կը հոսի Մէրգէմէնի հարաւային կողմը կը գտնուի Շնորհալոյ վիմափոր թաւչագործանը (Դ): (Անսնք արհեստական այրեր են և իրաւի ջուրկակի հորեր կան հոն): Այս այրերը երեք գլխաւոր մասներու բաժներուած են, որոնց ամեննէն վիրջին մասին մէջ արարական յիշաւակարաններ կան:

Այս մասին տակը կայ այր մը, որուն ներքին ճակատը հայտառ յիշաւակարան մը կայ, անընթեռնի իսպառ ու (\*)/:

Հոգելոյս թարգէն կաթողիկոսի նկարագրած «կրպակի պէս փորուածներ» պահանջարկ ընդացորդներն են այս շուկաներուն, որոնք կոյութիւն աւնէին Միջին զարու կիւիկեան և սուրբական մեծ վանդերու արտաքին պարփակներու կից և ուր

(\*) Թարգին Ա. Եղ.՝ (Կաթողիկոս), Հառմկլայ, Հ. Ամորեայ, 1903, էջ 101-102ը:

տարիկան մեծ ուժաւասորութեանց օրերուն  
կը ծառայէն առևտուրի, տօնագաճառ առ  
նունի պակ: Թէ՛ Հոռմկլայի և թէ շրջակայ,  
դիւզերոս արհեստաւորներ իրենց վաճառչ  
քի ամէն տեսակ նիւթերը կը ցուցազրէին  
այդ ակրագաններուն մէջ և շրջանի բնա-  
կիները ուժաւասորութեամբ հիդրոն զաղով  
դիւրութեամբ կը զնէին իրենց պետք ե-  
ղած նիւթերը, ընդհանրապէս Հոռմկլայի  
տարագագործական և նորուերէն հանուած  
կերպամները, որոնք շատ յարգի էին: Մին-  
չեւ այսու Մարտնայի և երրորդական շատ  
երկիրներու մէջ տօնագաճառները կը սար-  
գւան եկեղեցիներու հրապարակներու վլ-  
րայ. և մեծ վանքերու պարիսպներէն դրբան  
տարիկան մեծ ուժաւասորութիւններու ըն-  
թացքին: Վաղնջական սովորութիւն մըն չէ՝  
որ նւրապայէն Նըմեւելք ալ անցած է Խա-  
չակիրներու օրոփի, թէև շատ աւելի առաջ  
սուրբական հեթ անուասկան կին քաղաքներ,  
Պամիրա, Պատագիք և այլն, իրենց հեթա-  
նուական տաճարներու արտաքին գաւիթա-  
ներուն մէջ, հեթանուական մեծ տօններուն  
ունէին նոյն սովորութիւնը: Այսօր ալ, սու-  
րբական կին վանքերու տարիկան ուժաւա-  
գնացութեանց, շարժական շուկաներ կը  
հաստատագին և վանքերու ինպատական  
ըեւոր գումարներ կ'ապահովուին: Ճողով  
կլայք կրթեմի նշանաւոր ջուրակութիւնը,  
քաղաքին կործ անումէն յետոյ, անցած էր  
Այնթափի և Մարտի, որոնց դորձած պարզ  
կամ մեաւաքին տարագները շատ յարգի էին  
ու մընէն վերջերս կը փնտուէին Ակնայ  
և շրջակայ քաղաքներու ցականներուն վը-  
րայ, մանաւանդ ի Տէրսիմ:

ԱՐՏԱՀԱՂԴԻ ԱՐԲԵՊՈՒԽՈՂՈՒ

(Հարուստկելի)



## ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ

### ՖՐԱՆՍԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ

ԵՐԵՒ ՍԻՒՆԵՐԸ

— առաջաւու —

Դան սակայն պարագաներ ուր արուեստ-  
ներէն որեւէ մէկը կարող է արտայայտել  
բարձրագոյն պայծառութեամբ՝ զգացում  
մը, գաղափար մը կամ ձեւ մը որ բնակա-  
նորէն կը վերաբերի տարբեր արուեստ մը:  
Դաշտամբներն իրաւունքով կը պատկանին  
գրականութեան: Գրագէտը միայն կարող է  
արտայայտել՝ գաղափար մը, երաժիշտը  
զայն կը թելազրէ միայն, նկարիչը կրնայ  
միայն զայն խորհրդանշել: Արդ, կրնայ  
պատակի որ գաղափար մը և մեալու է այն  
կիսակալմ վիճակին մէջ ուր ան կը շփոթ-  
ուի տակաւին զգացունին հետ օրմէ կը ծնի:  
Զայն շատ ճշգրտել ուզելով իրեն կորսցն-  
ցնել պիտի տային իր փափուկ և խուսա-  
փուկ հմայքը: Երաժշտութիւնը այն ատեն  
ճրշտ յարմարագոյն միջոցը պիտի ըլլար ա-  
նոր, որովհետեւ, : ան չարտայայտեր զայն,  
այլ կը ծնի:

Ուրիշ տեսակետով մը, արտեստներու  
նոյն նիւթի մեծ գասակարգերը մեզի կ'ե-  
րեւին իրը սերեւութերը որ կ'արտայայ-  
տըին իշխանութեանը տակ կարգ մը տիե-  
շերական պայմաններու՝ միջոց և ժամա-  
նակի: Գծագրական արուեստները կը ներ-  
կայացնեն աշխերուն համոյի մը միջոցին  
մէջ, այս զայրէկեան մը ժամանակին մէջ.  
խաքին արուեստները կը մատուցանեն  
մտքին՝ համոյի մը ժամանակին մէջ, բայց  
կէտ մը միայն միջոցին մէջ. կշռութական  
արուեստները վերջապէս — զանց ընկողով  
պարը և գերծ են ժամանակի կամ միջոցի  
պատահականութիւններէն, և երաժշտու-  
թիւնը «կը համագրէ միջոցէն և ժամա-  
նակին դուրս»:

Ար դասակարգին ալ պատկանի՝ և Ար-  
ուեստը միութիւն է ու «Ան ինքն իր մէջ  
նիգ մըն է միութեան որոշ տեսակի մը բհ-  
րելու համար, ներգաշն և քաղցր բնու-  
թիւն երեւութական խառնիճաղանճը և  
ահազանաթիւնը»: